


Զարաբնիշ
Զրին 44Ը



ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻԿ ԶԵԳՇՈՅ ԾՕՂԱՌ ԸՆԹԵՐՑ, ԸՆԿ.-ԵԱՆ

Է ՀԱՄԲԱԳՐԱԿԱՆ

«Ճօվառ»-ի խմբադրուժիւնը հոգեւին կը գնահատէ Կեղերոնի խառժ քայլը եւ կը հաւատայ թէ այս գլայթակցութեան քայրը ճամբաուն վրայէն մէկդի գլրելէ յետոյ, ալլեւ ոչինչ արգելք պիտի բլլայ իր արդիւնաշատ եւ շինարար գործունէութեան:

ԱՌ Ի ԳԻՏՈՒԹԻՒՆ ԶՆԳՈՒՇՑԻՆԵՐՈՒ

«Պայքար»-ի և «Ծօլառ»-ի մէջ հրատարակուած «Մեր Պատասխանը Պ. Գէորգեանի և Մ. Էրմոյեանի», ցարդ անպատասխանի մնաց:

Շիրակոյի նախորդ մասնաճիւղի (այժմ կաղմալուծուած Կեդր. Վարչութեանս կողմէ) վարչութեան անդամներէն Պ. Գէորգեան, Մ. Էրմոյեան և Յ. Գառիկեան իրենց քով գտնուած 3000 տոլարին հետքը կորսնցնելու համար դրամատունէ զրամատուն կը փախցնեն զայն, սակայն Կեդրոնական Վարչութեանս ներկայացուցչին և անոր ընկերներուն անխնայ աշխատութեանց և յարատեւ հետապնդումներուն շնորհիւ, դրամին տեղը կը գտնուի և կառավարութեան կողմէ արգելքի տակ կ'առնուի: Այժմ երկու կողմէն ալ փաստաբաններ վարձուած են և դատավարութիւնը սկսելու վրայ է: Եթէ դատավարութիւնը երկար տեւէ, ինչ որ շատ հասանալիս է, ահագին ծախքեր պիտի ըլլան երկուստեք:

Այս չէ բոլորը սակայն, վերջին պահուն կը յսենք թէ վերոյիշեալ պարսնները 1000 տոլար խոտացած են իրենց փաստաբանին, եթէ դատը իրենց ի նպաստ չահի: Եւ այս գումարը մասնաճիւղի 3000 տոլարի գումարէն պիտի վճարուի, ինչպէս յայտնի եղած է իրենց պայմանագրութենէն:

Մեր կողմէն առաջարկուած բոլոր հաշտութեան պայմանները կարծր ապագամներու վրայ ինկած են առանց ունէ արդիւնքի: Մարդիկը որոշած են իրենց քով գտնուած գումարը անպատճառ փնտցնել դատաբաններու մէջ:

Ո՞ր է արդեօք այս պարսններու իրը թէ ունեցած հայրենասիրութիւնը, երբ իրենց փտահուած հայրենակցականի գումարը փոխանակ իր բարի նպատակին դարձածելու, այսօր անխղճօրէն կ'ուզեն փաստաբանի մը կոկորդն ի վար սահեցնել:

«Ծօլառ»-ի Ապրիլի թիւին մէջ թէ՛ մեր մասնաճիւղերը և թէ՛ բաղմաթիւ հայրենակիցներ խոտորէն դատապարտած էին այս մարդոց բռնած ապաւանկի ընթացքը, սակայն առնա՞նք առանց փոքր չափով դատաստանալու՝ կը նախընտրեն չարունակել իրենց քանդիչի գործունէութիւնը և Միութեան դրամը ծախսել յումայէտ, մինչ արտասահմանի մեր հայրենակիցները օժանդակութեան կ'սպասեն օր առաջ Հայաստան մեկնելու համար:

Կեդր. Վարչութիւնս որոշած է ամէն գնով ազատել այս գումարը այս անխղճներու ձեռքէն, թէեւ գիտէ թէ ատիկա պիտի պատճառէ վատնում և հայրենաչէն դործերու յապաղում:

Ասկից տարի մը առաջ մեր Ֆիլատէլֆիոյ մասնաճիւղին քով գտնուած դրամին մէկ մասը զրկուեցաւ (առանց Կեդր. Վարչութեան հաստատութեան) Հայէպի մէջ գտնուող կարօտ Ձեռուչիներու: Դժբախտաբար մանրամասն տեղեկութիւններ չունինք թէ որքա՞ն դրամ հասաւ հոն և քանի՞ Ձեռուչիներ օգտուեցան անկէ, որոշ զիտենք սակայն, թէ շատ մը անտեղի կոխներու պատճառ եղաւ ան և զրկուած օգնութիւնը ո՛չ թէ օրհնութիւն մը, այլ դայթակղութեան քար մը եղաւ:

Ո՛չ, Ձեռուչի վերջ. Միութեան նպատակը անհատ հայրենակիցներու ոգորմութիւն տալով անոնց մուրացկանութիւն սորվեցնել չէ: Միութեան նպատակը ամէն Ձեռուչի գիտէ, և այդ է Ձեռուչիների Հայաստան զրկել և նոր Ձեռուչի մը վերաշինել Հայաստանի մէջ:

Անոնք որ մեզի հետ են, թող յառաջ գան և միանան մեր մասնաճիւղերուն, զօրացնեն մեր Միութիւնը, գործի սկըսին, որպէս զի օր առաջ հասնինք մեր նպատակին:

Այս գրութեան նպատակն է գիտակ պահել մեր հայրենակիցները բոլոր եղելութեանց, նոյն ատեն արթնցնել իրենց կարծիք մը՝ մեր մէջ գտնուած չարիքը արմատաքնելու համար:

Կեդր. Վարչութիւնը կ'ուզէ լսել իւրաքանչիւր Ձեռուչիի կարծիքը այս մասին: Այս գրութիւնը կարգացող հայրենակիցներ բարի թող ըլլան երկուսով մը մեզ խմացնելու րենց կարծիքը:

Նամակները պէտք է զրկուին Վարչութեան ատենաթիւրին հասցէին, 217 East 27th St., New York, City

Ի դիմաց Ձեզոյ վերջ. Միութիւնը

Կեդր. Վարչութեան

Ատենապետ՝ Ս. ՄԱԹՈՍԻ

Ատենադպիր՝ Ա. ՓԱՊՈՒՃԷ

(Կնիք)

ԿՈՉ ԶՆԳՈՒՇՑԻՆԵՐՈՒ

Սիրելի Հայրենակիցներ,

Թէեւ Միութեանս երրորդ Պատգ. Ժողովը բոլորովէն կ'արգելէ օգնութիւն զրկել սեւէ անհատ հայրենակցի, կայն պարագաները կ'ստիպեն մեզ րնելու ինչ որ ամէնհրաժեշտ է. հետեւաբար այս կոչը ընդունեցէք ի բացառիկ պարագայ մը:

Բոլոր անոնք որոնք (մանաւանդ զերձակները) աւել հաղուստեղէններ կամ կօչիկներ ունին, թող հաճին պարհաւելու հասցէին. — Պրն. Ա. Միւսսեան, 574 17th West New York, N. J.:

Թէեւ մեր չրջարեականներով որոշապէս պարզած լինէ այս բացառիկ պարագային մանրամասնութիւնները չորս կայն նկատելով որ մեզմէ ոմանք պիտի չկրնան տեղեկագրել չրջարեականներու պարունակութեան, այս գրութեան թող նկատեն իբր մեր կոչը:

Այն հայրենակիցները, որոնք սեւէ կերպով կապալ թիւն չունին սրելիցէ մասնաճիւղի հետ և կ'ուզեն զբաղած պէս օգնել այս նպատակին, թող հաճին իրենց նուէրն այս զրկել Միութեանս ատենադպրին հասցէին:

Ի դիմաց Ձեզոյ վերջ. Միութիւնը

Կեդր. Վարչութեան

Ատենապետ՝ Ս. ՄԱԹՈՍԻ

Ատենադպիր՝ Ա. ՓԱՊՈՒՃԷ

ԱՆԴԱՄԱԳՐՈՒԻՆՔ ՎԵՐՇ. ՄԻՈՒԹԵԱՆ

«Միութիւնը գործութիւն է», կ'ըսէ մեր կանոնադրութիւնը, և վստահ եմ թէ պիտի դայ օր մը որ բոլոր Ձեռուչիներս ալ պիտի հաւաքուինք Վերաշինացի շուրջ և կ'ուզենք իրական գորութիւն մը:

Որպէս Գալիֆօրնիացի մը, կ'ընդունիմ թէ անցեալ մէջ ունեցանք մեր սխալ գործելակերպը և այդ պատճառաւ Միութիւնը շատ տուժեց: Սակայն այդ սխալները վնասները թող չյուսահատեցնեն մեզ, ընդհակառակը գործենք, կազմակերպուինք և ժամանակն ալ պատենք թիւն պիտի տայ մեզ որ սրբազրեմք մեր սխալները ուղղենք մանկեք մեր ունեցած կորուստները:

Սա ալ իրականութիւն է, թէ բոլոր Ձեռուչիները փափաքինք բան մը ընել մեր ծննդավայրին անունը վերաշինելու և մեր զաղթականները հոն տեղաւորելու համար: Այս գեղեցիկ փափաքը իրականացնելու միակ միջոցը կայն Վերաշինաց Միութեան անդամակցին ու գործին անկեղծ յոր հետեւը և համերաշխութեամբ փարիլն է: Աշխատինք

պարտքերն չուրջ բուրժուական սոցիալական հարաբերությունները և իրականացրեցին սկսած գործը եւ հետապնդեցին նպատակը:

Այս երկրին մէջ բնակող ամէն Չնգուշի, առանց բացառութեան, ի վիճակի է տարեկան երեք տարւոյ անդամացել Միութեան: Տակաւին ունինք Հայրենակիցներ, որոնք կը տատամսին մանկ Միութեան շարքերուն մէջ, միշտ նկատելալը պատճառաբանելով, որուն համար արդէն ըսինք է մեր ճիշդութիւն հետ ժամանակին է որ պիտի սրբազրէ եւ թէ մեր յարուցած ազմունքն ու գործէ ձեռնթափ ըլլալը: Երբան ուշանալիք մեր Միութեանը պարտքերն գործին մէջ, ընդհանր խոշոր ու անդամանելի պիտի ըլլայ ունեցած կուսակցութիւն: Հետեւաբար, մեր սրտերէն վանենք թուրամարմնութեան ու չկամութեան պէս վնասակար խորհուրդները: Եւ մէկ մարդու պէս բոլորունք Միութեան շուրջ ու գործի ծրար: Արդէն կը տեսնենք թէ Զրէգոյի մասնաճիւղը վե՛տակազմուելէն տալին, աւելի յաճախող է մեր իրարու շուրջ եւ Հայրենակցական գործերու շուրջ լաւ խորհրդա՛նքութիւններ ունենալը: Ո՞ր Չնգուշիին է որ պիտի ուզէր ներքինը զրկել աշխարհի մտերմիկ շրջանակէ մը: Օ՞հ, դէ՛տք Միութեան շարքերը, Չնգուշիներ:

ԶԱԳՕ Ս. ՍԸՐԸՄԵԱՆ

Բիւնդպարի, Քալիֆ.

ԶՆԳՈՒՇԻՆԵՐՈՒ ԴԱՏԱՍՏԱՆԻՆ

Ապրիլ 1ին մարդ խորհուրդ մասին լսած էի, բայց ոչ Մարտ 29ին:

Անցեալ օր տեղւոյս նամակատուներ երկտողով մը կ'իմացնէր ինձ թէ, ապահովագրեալ նամակ մը ունիմ: Ինչ ճիշդս պահեմ, այդ պիտի գրեթէ քուն չունեցայ եւ առաւօտ գործիս երթալով միայն կէս օր գործեցի եւ գործատէրս հա՛րգելով դացի նամակատուն՝ անուանա եկած նամակը ստա՛նալու համար, որուն մասին պիտի մը լսան եւ կէս օր մը այնքան անձկութեամբ խորհած էի:

Անպարանօք կը բանամ նամակը եւ ո՞վ զարմանք, եւ շուրջ Երեւանի զրկուած Չնգուշի վերջ. Միութեան տեղւոյս մասնաճիւղին ուղղուած նամակ մըն է: Անքէ կ'անցընեմ դայն եւ յետոյ նամակին թուականը կը քննեմ, որպէս թէ ըլլայ որ Ապրիլ մէկին զոհ եղած ըլլամ: Բայց ոչ, թուականը Մարտ 29 է եւ այդ թուականով մարդ չեն խորհրդ, եւ ինչ որ ունիմ ձեռքիս տակ պարզ իրականութիւնն է:

Յուշուած ինքնիրեն քանի մը խօսքեր մըթմրթացի այս նամակի հասցէին: Ինչո՞ւ իմ միջոցաւ կը զրկուէր այս նամակը, քանի որ մասնաճիւղի վարչութեան անդամ էի: Հասկնալի կ'ըլլայ որ մարդիկ կ'ուզեն հոս ալ երկարատեւութիւն յարուցանել եւ ան ալ իմ միջոցաւ:

Նամակը կը տանիմ որ մեր Չնգուշի վարչապետներն(*) ու կարդան. անոնք կարգաւորով կը ծիծաղին նամակի հեղինակներուն վրայ եւ նոյն ատեն կը ցաւին որ տակաւին մարդիկ կը գտնուին մեր մէջ, որոնք փոխանակ օգտակարութեան ձգտելու, մինչեւ այս հետաւոր վայրերը հայրենակցական խաղաղութիւնը խանդաւրել կ'աշխատին:

Դո՛ւք, Պրն. Մարգար, ձեր չեփուր տարէք հնչեցուցէք այնպիսիներու տկանջին, որոնք ձեզ ու ձեր գործակիցներու գործելակերպին ծանօթ չեն, մենք շատոնց է որ հասկցած ենք ձեզ ու ձեր կատարած գործը: Ասկէ Ծ-Յ տարի տալով, անշուշտ ձեր թելադրութեամբ, ազգականիդ միջոցաւ կատարուած անկանոն գործը մեզ չգոհացուց: Ուրեմն դուք ձեր անկարողութեան մէջ փորձուած էք եւ լաւ կ'ընէք որ ձեր տրամադրութեան տակ եղած գումարը յանձնէք պատկան մարմնոյն՝ Վերաշինաց Միութեան: Բնաւ հարկ չկայ որ հնարքներ խորհելով մեր մէջ երկարատեւութիւն ստեղծ-

ծելու: Արդեօք Թուրքին հասցուցած չարիքը չի՞ բաւեր մեզ: Վա՛յ քեզ քաղաք որ իշխանդ մանուկ է, եւ վա՛յ անոնց որ ձեզ պէսերուն խօսքին համոզուելով երկարատեւութիւն պիտի ստեղծեն մեր մէջ:

(*) Չնգուշի երեք կաթոլիկ վարչապետներ ունին Պէյրութի մէջ — Գեր. Մանուշեան վարչապետ, Խաչիկ Վ. Աթանասեան եւ Մարտիրոս Վրդ. Փապուճեան:

ՍԱՐԳԻՍ ԱԶՆԱԽՈՐԵԱՆ

Պէյրութ, Մայիս 1, 1928

ԱՆՏԵՍՈՒԱԾ ԿԵՏ ՄԸ

Չնգուշի վերջ. Միութեան իր գոյութենէն մինչեւ հիմա անտեսած է կարեւոր կէտ մը, այն է կրթական հարցը: Յարդ ոչ մէկ քայլ առնուած է այս կարեւոր կէտին շուրջ, որ մեծագոյն անհրաժեշտութիւնն է գաղութահայութեան համար:

Յայտնի իրողութիւն մըն է որ Հայաստանի մէջ նոր Չնգուշ մը չկան ու հոն հաւաքուելը երկար ժամանակի կը կարօտի, մինչ գաղութներու մէջ նորահաս սերունդը անուս կը մնայ եւ ենթակայ է ձուլման վտանգին. ապագայ սերունդը հայ պահելու ամէնէն կարեւոր միջոցը կրթութիւնն է, եթէ չենք կրնար բարձրագոյն կրթութեամբ օժտել նորահաս սերունդը, բայց կրնանք նախնական եւ երկրորդական կրթութիւն մը տալ:

Այս ըսելով չկարծուէ թէ ըսել կ'ուզեմ որ վերջ. Միութեանը պէտք է շեղի իր ուղղութենէն ու գաղութներու մէջ զարդներ հիմնէ, բնաւ երբեք: Կրնանք փոքրիկ գումարով մը այդ գործը տեսնել. արդէն ամէն գաղութներու մէջ կը գտնուին ազգային զարդներ եւ մեր փոքրիկներուն միակ տարեթուակը վճարելով կրնանք գոհացում տալ պահանջին: Երբեք պիտի չուզեմ ծանրանալ վերջ. Միութեան վրայ, այլ կը փափաքեմ որ այս կարեւոր կէտը մեր Ամերիկայեան տիկիները եւ օրիւրները յաճեն գործի ձեռնարկելով այս ուղղութեամբ:

Ազնիւ տիկիներ եւ օրիւրներ, միացէք եւ արժեցուցէք մեր քրոջ խօսքը, որ Տուտանի անդունդին եղերքը բաւ գաղան Թուրքին երեսն ի վեր, թէ՛ «Մեզ կ'ապանեմք, բայց արտասահմանի մէջ ապրող մեր եղբայրները եւ քոյրերը պիտի լուծեն մեր վրէժը»: Վրէժ ըսելով հասկնանք միայն սուրբ եւ պնդի գործածութիւնը բնորոշ մեր թշնամիին, այլ բարոյական եւ մտաւոր սոցիալական ամբարշտում:

Երբ մենք կարող ըլլանք գաղութներու մէջ ցրուած ապագայ սերունդը հայ պահել՝ մինչեւ որ հաւաքուինք Արաբաւոր ստորոտը, լուծած կ'ըլլանք մեր վրէժը:

ՅԱԿՈԲ ԹՈՒՐՈՅԵԱՆ

Վալան, Ֆրանսա, Ապրիլ 15, 1928

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ

Պատ. Խմբագրութիւն «Ծօլառ»ի

Շիքակօ

Յարգելի Հայրենակիցներ,

Անտարախոյս մէն մի Չնգուշիի հոգին կապուած է իր ծննդավայրի երջանիկ եւ տխուր յիշատակներուն հետ: Իւրաքանչիւր Չնգուշի, աներկրայօրէն, կը բաղձայ վատ պահել այդ յիշատակներն բնորոշ, կը փափաքի զիտնալ պատմութիւնը իր ծննդավայրին, որ ոչ միայն անհրաժեշտութիւն մըն է, այլ Չնգուշի փառքն ու պատիւը:

Եւ այդ զգացումները կրողներէն մէկն ըլլալով, նախնաճանդիք՝ մեր պաշտելի զիւղին անցեալի փառքերուն,

համեստ դադարաբար ունեցայ ամէն զոհողութիւնով լոյս բնծայել զիրք մը, որուն պարունակութիւնը պիտի ըլլայ՝ Զնուշի կենսադրութիւնը, ինքնապաշտպանութեան եւ Մեծ Աղէտի զրուակները, Զնուշի ինչ հայրենասիրութիւնն ու արիւթիւնը, կամուարական չարժման մէջ անոր բերած լայն մասնակցութիւնը, եւ այլն:

Այս առթիւ ինծի համար հաճոյք մըն է նաեւ իմ բոլոր կամաւոր ընկերներուն նկարներն ու կենսադրականները տալ, սակայն հակառակ այդ փափաքիս, չկրցայ զայն ամբողջացնել, թէեւ բաւական մը արգէն հաւաքած եմ եւ քրթերը պատրաստած:

Յարգ զիրքը հրապարակ ելած էր, եթէ այդ փնտրութեան հոգը չունենայի, ինչպէս նաեւ զրութիւնները ճշգրիտ կերպով տեղադրելու խնամքը չըլլար:

Արգէն ձեռնարկած եմ տպագրութեան եւ ամիսէ մը պոքր լոյս կը տեսնէ կատարեալ ամբողջութեամբ: Հետեւաբար այժմէն պիտի ինդրէի որ զայս «Ծօլառ»-ի միջոցաւ հաղորդէիք, ի գիտութիւն բոլոր հայրենակիցներուն:

Սիրալի բարեւանքով եւ յարգանքով
Հայէպ, Ապրիլ 22, 1928 ՄԱՆՈՒԿ ՓՈՒՍՈՒԼԵԱՆ

ՆՈՐ ԶՆՆՈՒՇԻ ՀԱՄԱՐ

Երթիւն.— Զնուշի վերաշինաց Միութեան Երթիւնի Մասնաճիւղի հանդէս հաւթախաղը տեղի ունեցաւ Ապրիլ 29, Կիրակի կէսօրէ ետք ժամը 2ին, Երթիւնի Գամբէի մէջ:

Հաղաութիւն կեդրոնացաւ տարբերու հանած աղմուկին, մեր հայրենակիցներու ստուար մեծամասնութիւնը այդ օր զործնականապէս ցոյց տուաւ թէ՛ ինքը կը ճանչնայ Միութեան կեդրոնը եւ կը ջատագովէ Զնուշիցիներու համադրման իրենց ուղին:

Առնուաբար Պ. Խ. Պոստեան բացաւ հանդէսը եւ առաջին առթիւ հրաւիրեց փոքրիկ Մարի Թէրզեանը արտասանութիւն մը քննելու: Մէկ քանի երգեր երգեց Տիկ. Լ. Տօլուպեան՝ դաշնակի ընկերակցութեամբ Տիկին Զ. Ա. Ե: Յետոյ օրուան պատշաճ կարճ եւ ողորդ բանախօսութիւն մը բրաւ Պրն. Գ. Զատիկեան եւ թեկադրեց ներկաներուն չորսուիլ տեղւոյս կեանքը յուրով խնդիրներէն, այլ յոռաջ տանիլ Զնուշը Հայաստանի մէջ վերաշինելու գործը, ինչպէս որ Միութեան կանոնադրութիւնը կը պահանջուի:

Այս օգտակար ուղերձէն վերջ սկսաւ կեր ու խումբ, զոր լաւապէս պատրաստած էր Յանձնախումբը շինայելով եւ ոչ մէկ ջանք: Հանդիսականներն եւ փոխադարձաբար շինայելին իրենց նիւթական օժանդակութիւնը եւ առատաճեւեռութեամբ մասնակցեցան բացուած հանգանակութեան եւ ածուրդներուն, որոնք նուիրուած էին Տիկ. Պոստեանէ, Մայր Գաղեանէ, Տիկ. Թեւոնյանէ, Տիկ. Բունեանէ եւ Տիկ. Յովսէփեանէ: Աճուրդները յաջող կերպով վարեց Պրն. Մ. Յատկալուրեան: Մեծագոյն նուիրատուները եղան Պրն. Գ. Պաշտումեան եւ Ս. Թորոսեան:

Հանգանակութեան եւ ածուրդներէն զոյգացած ընդհանուր դուստրը եղաւ 235 տուրք: Հանդէսը տեւեց մինչեւ ուշ տան եւ ժողովուրդը դո՛ւ եւ ուրախ տրամադրութեամբ մեկնեցաւ սրահէն:

Այս պարագան թող յուսադրէ նաեւ մեր քոյր Մասնաճիւղերը, զիտնալով որ Երթիւնի Զնուշիցիները իրենց հետ եւ, Ե. իրենց հետ միասնաբար պիտի գործեն կեդրոնի կողմէն մինչեւ վերջը: Ե. Ա.

ՀԱՐՍԱՆԻՔ

Զնուշի Պրն. Յովհ. Խոհարարեանի բնդ Օր. Սրբուհի Գաղեանի հարստեան հանդէսը տեղի ունեցաւ Ապրիլ 13ին, այս անգամ զրոյցն տան մէջ: Ժամանակին հաւաքուած էր բարեկամներու բազմութիւն մը: Ներկաներ հիւրատիրուցան ճոխ եւ ալիւսալ կերակուրներով լիքը ճաշակաւոր մը:

Ճաշէն յետոյ տան տէրը զեղեցիկ ծողկեփունջ մը նուրբեց նորապատկերուն: Նոյնպէս ծողկեփունջներ նուրբեցին Մարաթիոյ կրթասիրացը եւ Գաղեանի մոյ Միութիւնը, որոնք փոխադարձաբար նուէրներ ստացան Պրն. Խոհարարեանի կողմէ:

Հայրենական լաւ եղանակներ նուազեցին Պրն. Գ. Նուրիսեանի եւ Չարար Կիւրեղեանի, պարելու պատահութիւն ստեղծելով հանդիսականներու համար:

Ուրախութիւնը տեւեց մինչեւ ուշ տան եւ հանդիսականներ շնորհաւորելով նորապատկերը բաժնուցան լաւ տպագրութեամբ:

Գուպա, Ապրիլ 19, 1928 ՄԱՐՏԻՈՍ ԿԵՆԵԱՆ

ՀԱՆԴԵՍ ՀԱՌԿԹԱԽԱՂ

1928, Ապրիլ 13ին տեղի ունեցաւ Զնուշի վերջ. Միութեան մասնաճիւղին հաւթախաղը՝ Խաչիկ Մ. Սրբեմանի աշխիւն մէջ մասնակցին տառ իրեն հայրենակիցներ հաւաքուած էին հանդէսը: Առնուաբար Պ. Մեղիւն Գաղեան բացուած յայտարարեց զէսը: Հայրենակիցներ ուրախ պեղծութեամբ մը տողորմած ցան հայրենիքի զատկական օրերը: Հանդէսին ժամանակը փայլ մը փետայ Մատգալեան՝ իր ուսով եւ Պ. Ճան Առաքաղեան իր փոքրիկ ողորմութիւնը սքանչելի էր: Ներկաներու փափաք մաճայն, մեզ ամէնուս ծոնթ Պ. Մարտիրոս Փիլոյեան հրաւիրեց քանի մը խօսք քննել վերաշինացի չարժ: Յարգելի առնախօսը ուղարկութիւնը լարուած պահեց մօտ կէս ժամ եւ բաւ. «Վերաշինայ Միութիւնն է որ բոլոր Զնուշիցիներ իրարու մօտ կը բերէ, հետեւ անոր չարժ զաղափարի տարբերութիւն չկայ, մարդիկ Ռամկափար, Հնչակեան կամ Դաշնակցական ըլլալ, այս կամ այն մակերդութեան պատկանիլ եւ կրկին Միութեան չարժ ըստրուիլ: Հետեւ մենք բոլորս ալ Զնուշիցիներ ենք եւ Զնուշի զփախտ կը կանխուին համար կ'աշխատինք»: Ան իր խօսքերը վերջացուց կողով բոլոր հայրենակիցներու, որ անգամ արձանագրուին Միութեան մէջ քանի բողոքի մէջ ըսքը անգամ եւ անդամուհիներ աւելցան ճանաչելու թիւին վրայ: Լիայոյս ենք որ յաջորդ ժողովին աւելի աներ պիտի ունենանք: Հանդիսականները ցրուցան ուշ տան շատ պաւարտութեան տակ, կրկին զուտար մը թողելով Միութեան:

Յանձնախումբը մասնաւոր շնորհակալութիւն կը յայտնէ բոլոր կրկիններն եւ օրիորդներուն, որոնք ջանք շինայելին հաւթախաղ փայլուն յաջողութիւն մը բնելու համար, նոյնպէս շնորհակալութիւն Յակոբ Պ. Սրբեմանի, որ իր բնականաբար ինքնաշարժով հաւթախաղ պիտոյցները փոխադրեց մեծ հաճոյքով եւ յօտարակամ:

ԽԱՉԻԿ Մ. ՍՐԵԲ.

Յերգո, Ապրիլ 19, 1928

ԶՆՆՈՒՇԻ ՆԵՐՈՒ ԿԵԱՆՔԷՆ

ՄԱՐՏԻՅԷ.— Մեր հայրենակից Տէր եւ Տիկին Խ. Եղիկեան զաւակ մը ունեցան: Մեր խնդակցութիւնը կը յայտնենք:

*** Մարտ Տէր տեղի ունեցաւ Տէր եւ Տիկին Խ. Բարտեանի զմկրատութիւնը՝ կնքահայրութեամբ Պրն. Վարդան Վարդանեանի: Կայ էին բաւական թուով հայրենակիցներ: Մեր շնորհաւորութիւն կը յայտնենք:

*** Պրն. Կարապետ Թաւրոյեան, որ իր երկու աչքերէն կորցել պէն տեղս ժամանեց եւ ամէն մէկ Զնուշիցի հայրենակիցի տունը լցոյ ու իր զուտար եւ շինչող պատմութիւններով յուսադրեց մեզ առթիւ մեր խնդակցութիւնը կը յայտնենք իր օրիւններուն:

ՊԵՏՐՈՍ ՏԱՐԼՈՒ

ԿԻՊՐՈՍ.— «Ծօլառ» իր կանոնաւոր հրատարակութեամբ մեզ տեղակի կը պահէ այլուր զանազան մեր հայրենակիցներու վիճակներն: Ան ու մենք թաշարկուած կ'ըզանք այս օտար տիւրուն վրայ:

Իրաւ է թէ հոս զանազան 4-5 Զնուշիցիներուն տնտեսական վիճակը է եւ բոլորս ալ ունինք մեր տնտեսիկն գործերը, եւ շատ անգամ ալ աշխատեցանք որ հոս եւս վերջ. Միութեան մասնաճիւղ մը մենք, բայց չկրցանք իրականացնել, որովհետեւ պէտք եղածին չուր: Գամբէն չունինք: Սակայն բոլորս ալ համամիտ ենք վերաշինացի զուտարման ու զաղափարին:

Յ. ԵՐԵՎԱՆ

ՅԻՔԷՆՈ.— Զնուշի վերաշինացի տեղւոյս մասնաճիւղը կը բաւարարէ զաւստանդէս մը տալ յառաջիկայ Յունիսին:

Երթիւն.— Նիւ Երթիւն քաղաքս ժամանակէն Տէր եւ Տիկ. Գաղեան: Բարեկամներ: Բարեկամներ կը մաղթենք Տէր եւ Տիկինը:

ՇՆՈՐ ՀԱՎԱԼՈՒԹԻՒՆ

Զնուշի վերջ. Միութեան Երթիւնի Մ. ճիւղս մասնաւոր շնորհակալութիւն կը յայտնէ Տէր եւ Տիկ. Գ. Յովսէփեանի եւ Մայր Գաղեանի: Որոնք մեր սարքած Ապրիլ 29ի հաւթախաղին համար պատրաստ չորեկն ու միւս բոլոր ուտեստեղանքները եւ մեր զործը յաջողութեամբ զարմնելու համար ջանք շինայելին:

ՎԱՐՁԱՆՈՒ

ՆՈՒԻՐՆԵՐ «ԾՕՎԱՌ»Ի

Յակոբ Թուրոյեան, Վալանս, Պրանտա Ոճ

Գուտար